

## ԽՈԳՀԱՆՔՆ ԶԵՎԵՐՋՈՒԱՆ

Երկինքն վար, լեռներու վրայ եւ ձորամէջ  
Անցերու խորն, ուր սուերներ կը գեզերին,  
Ամայութեան կ'իջնէ տակաւ ողնի, լուսառէջ  
Խորհուրդին նետ ասդով բանուած մութ գիշերին:

Եւ նոզիներ, որ խաւարի խալ ընդմէջէն  
Լոյս կ'որոնին իրենց մժի նոխ վայելիին,  
Հիազարհուր՝ հոն աղօրի ենց կը կանչին,  
Արաշական այդ գաղտնիիին, ուր սրբազին

Չեռք մը անտես կ'ասողազարդէ Տիօրինաբար  
Երկինքն ամբողջ, եւ նըրաւունս իր հիւսուածով  
Լուսազարդ՝ կը ջահաւորէ ձոր, լիզ ու սար,

Յանելով մեծ ու փոքր ասդեր հոն բովիչ բովի:  
Գիշերուան այդ անմեկնելի ուրեք խորհուրդին՝  
Տաղ ու ներբուած կ'ըլլան լուռ՝ մարդն ու իր նոզին:

ՀՄԱ.ՑԵՍՈԿ ԳԲԸ.ՆԵԱ.Ն

(Երուա — Լիբանան, Օգոստոս 1962)

## ՏԱՐԻՒՆԵՐ ՎԵՐՁ

Տարիներ վերջ խալ գուցէ  
Կարդալ ուզես տողերն այս,  
Երբ առ յաւէս՝ իրամէ  
Ըլլանք հեռու՝ դուն ու ես:

Տարիներ վերջ՝ տակաւին  
Պիտի յիշեմ թէ ինչպէս  
Օր մը զացինք միասին  
Ամպերու պէս՝ դուն ու ես,

Երկինքին տակ երազուն,  
Ու յանձնեցինք զաւերուն  
Մեր սիրերուն հելքն անհուն ...

Տարիներ վերջ՝ դուն ու ես  
Երբ մոռցուինք աշխարհէն,  
Դաւերը մեզ պիտ յիշե՞ն ...

ԶԱ.Ի.ԷՆ ԵԿԵՆԵԱ.Ն